

ՄԱՍՆԱԳՐԱԿԱՆ

Ա. ԲՐԵՆԻԱՆ ՀԸՆ ՄԸՑԵԼԱԳՐԻԹԻԹԵԱՆ ՄԵԶ

երեք տարի յառաջ երր կարպատ Ալբ-  
(այժմ եսկիպսոս) Տէր-Մըրտքան եւ Երևանդ  
Տէր-Միասնական Հարավարքին և Ս. Իրենէոս  
ուղարքաւ Յցցա ուուշէամ ուղարք-իւնա զին  
հայերէն թարգմաննաթեամբ, հայ բանասերք չըն-  
այեցին այն ուշագրութիւնը, որուն արժանի էր  
Նորագիւստ: Այժմ, երբ ճախի Երևանդ Տէր-  
Միասնանի լրու կը տեսնի Իրենէոսի Հոգդէտ  
Հերուսանցոցի Գո եւ Ե. գրեկը՝ նոյնպէս զին  
հայերէն թարգմաննաթեամբ, կարեի չէ այլ եւս  
պահէլ լուսթիւն: Այսու հետեւ իրենէոս ուլ հարի  
է ուսեանալ իր պատշաճական դիրքը հայ թարգ-  
մանական Մատենագրութեան մէջ, ինչ որ գրաւած  
էն Ս. Աթանասի, Տիմոթէոս Կուղի եւ Նմէնեաց  
գրութիւնը:

Ա. Խերնէս ծնած է 135 - 142ի մջինը Փոք Սսիս. մակութիւն անցուցած է Զմիռու- սիսիա շշախայքը, երբ կը համուր քաղաքը Ա. Պողկարպոս, որուն եւ Կ'աշակերտի Մարգար Աւելիզիսի հայած անաց օրենքն կը գտնենք զիւքը Կաղզիս, ուր կը դորձէ մեծ եռանգեսամբ Լիսիս (Հին Պողոսունու) եկեղեցւոյն համար, որուն կող- ման է 177/8ին թշնթու մը կիսարքուն նսեւ Հռոմ Եղիշեթիւն քահանայացաման. ի դարձն կը կար- ուի քաղաքը և պահպանու. Ա. Պատմանիս նաև հասանակ թենէն եռքը (177/8): Մահուան թու- ականը անորու է:

իրենէոս իրքեւ եռանդուն եւ գիտուն եկեց-  
ղեցական մասնալիցան է ժամանակի շատ մը եկեց-  
ղեցական հրատասակներներուն, պայման 190.91ին  
ժամանակական խնդրոյն, կուուուն է բարեւ եւ  
ուշը վաճառապահէից դաստիքեան հերձաւածոցն  
է մը. գործունեւութիւն մը, որ առիթ տուած է  
իրեն զրելու բազմութիւ թղթեր եւ զրբեր-  
ժամանակարար ասկայուն, այդ բազմութիւ գործ-  
իւնը իրենէ սկզբանարդու ոչինչ հասած է այսօր-  
մեցի. անունները ծանօթ են հապեւ հին լոյն,  
լատին, ասորի եւ հայ հեղինակներու քով պա-  
հուած կոչումներէ. Օ. Bardenhewer նկատեալով  
այս կոչումները կը թուէ 18 ուրոյն գործ, որոնցից  
ամբողջնութեամբ ծանօթ էր միշտեւ վերջերս միայն  
շնորհէմ չհերձաւածոց, գործուեան և գրեթե՛ր-  
լատիններէն թարգմանութեամբ:

թէ իրենոսի գրութիւնը նաև հայերէն  
մատենագրութեան մէջ ունեցած էիրն, այս ան-  
տարակուստի էք. Հին Հայ Տէղինակիր յաճան  
օգտուած են անփէ և կողմէներ աւանդած մեղի.  
շ.եռ. Ժ. գարու Ստովիանու Բոշշան Լեհացի ի  
Կամենից կարգացած էր զանոնիք իւր Բառապրբն  
համար. իւր ժամանակաշրութեան մէջ կը գերէ ի  
միջն ալլոց յիշելով Բարոնուինիք խօսուածուած  
մասին թէ կ'սոր գրեանցի մայսն հինգ Ընդէկէմ  
Հերետիկոսաց գրեալքն մասին այլքն կորպան. .  
“Հայք առնի զայսոսիկ յոյժ ճոխաբար ի հայ լեզու  
յեղեալն” (Թ. 266 Մատենագրաւանին. թղ. 51 ա  
հման. և 8-ուոյ, էջ 680). Բայց թէ ուր էր  
իրենուսի գրուածոց ալլոց “Ճիմուարը թարգմա-  
նութիւնը անցամ էր ցացար Գիւտը կը պարտիք  
կ. Վ. Տէր-Մկրտչեանի:

Ապրափետ Վարդապետ 1904ին երեւանի  
Ս. Ապուածածին Մայր Եկեղեցւ յ Զեռագիր-  
ներու մէջ պատահած է՝ “ընտիրը ձեռագրին  
մը”, որ իր մէջ հանգերձ պյովքն կը պարունակէ

ուղարկել Առաջանահանք պեսպէս գրութիւնը յանալ եկած եւ անուանն ասորիքէն ջամանակակից Առաջան, Լոբրու, Լոբրուն, Լոբրունի Ընդերքուածէն Մերձն (Եջ 126) Իրենենա համար կը բար. «Երեխնուն Գալիացից աշխարհի Պատրիարքութիւն յէթիցդուն կառուցուցուց այս տեղն Թ. Zahni Հիմ տուած է Ենթաքրթութիւն որ իրենուն նաև Լատոնիքորոց Երեխնույն մէջ գործած է Երեխն (Th. Zahni in Realezenky für Prot. Theol. Դ. առ. Համ. 9, էջ 408), բայց Մերձնու այս տեղին յարական արաւորութիւն մէ Եւսեբեա (Թ. զ. 354) սա խօսքը. «Պովթիւնն... կատարացաւ ընդ փայտ Գալիացից հացած կալւ զիմի նոր զեմինապատճի ներկեցոյն Լատոնացաց (պատրիա նաև Եջ 350) Իրենենա, աս ի մասին իմ հիւն բայց աշխարհաւ էր Պովթիւնապատճի Ընդերքուածն Առաջանահանք առած է Առաջանահանք Շնորհած մը Առաջանի ասուն ընդերքուածն ամ մ'ուն իրեն Հիմ նաև Լատոնացի, Երեխն կը բար. Առաջանահանք Միշեն. Առաջանահանք իւր թարգմանութեան մէջ Իրենենա Միշեն (— Մեդիունան, Միշեն) եպիսկոպուսն (Ցալան Առաջան, 283).

1 26-ագիլը քի դարեւ է, ինպէս կ'երեւայ Ծիցա-  
տակարանէն. Թղ.՝ 262ր (Եսցիթ վերջէ, ապ. էջ 69):  
«Չառաւուածրեալ է այս զերիցօ երանեալ արքեալինուուն  
շեր Յափշաննէն, զատացաւ դրուս, զեբարուն ուուր ար-  
քանին միենածն է, ուստահանուն ուուր»: Ի՞նչ ամե-

բնդարձակ գրուածը մը . Դիբենկոսի ցյցը առաքելական քարոզութեանն խորագոյն նորբերտ է : Բողոքանակութեանն մանր քննութեիւնը կը պարդէստական, որ ինչչես խորագիրն մատուցնիլ կ'ընէ : Այս գրուածը չի պարունակուիր հօն, այլ իրենկոսի Ընդունելու հետապնդակ նշանաւոր գործոյն Դ. Ե. Ե. գրքերը (Թաջ. 28թ. - 222ա) եւ Յոյժ սահմանադրութեան գործութեան ցայսօր անցյալու գրուածը (Թաջ. 222թ. - 262թ.) :

Պարսպայիր չեն ներած Տէր-Մկրտչեանի  
շուտով ի լոյն ընծայելու հետաքրքրական գիւտը,  
մասնաւող վերինը — «Եցր ու բերի ու ուր-  
ութեան»: մինչեւ 1907, երբ աշակերտ Սրբաւոնդ  
Տէր Միհանակ կը յաջորդի վերապետ հանդերձ  
գերմաներէն թարգմանութեամբ հրատարակել<sup>1</sup>:  
Առաջին մասը՝ Ըստէր Հերթական գր. ու եւ ե-  
րբեր առաջ կ'ընծայել առանձինն Տէր-Միհանակ  
1910ին<sup>2</sup>, ու եւ առհեծ առաջ ունենալի ենան:

1911-ի թ. առ ամքրո նոյն քանուուս աստ  
Ի՞նչ զկուե կատարուած է ի իրն էոփ գոր-  
թեացու թարգմանութիւնը։ Այս խնդիրը աւ ե-  
լորդ Էր բատ ինքեան յարուցանել գրքի մը շուրջը,  
ուր պարզ է ամենայն ինչ, եթէ Հրատարակիչք  
շահակիւն առաջնորդէլ, որուն լւծուում աշա-  
գաւուարին ալ աւենուուած է (Եղյաց, V, Ըստդէմ  
գերձ, VII) եւ ստիպուուած թուզուու անոնց ո-  
պատճ առ նվատած են բոլոր երրորդացի թնիքը, ու

Հարաբեկ էլ զպան ու քաղաքացի քարոշք։  
Հրատարակիչը՝ երկու բնագրի հետքեր կը  
նկատեն հոն՝ ասորելինի եւ յունարէնի։ Տեսնենք  
մի առ. մի։ Ասորելինի հետքեր են։

“սուրբ արքայն է Հեթում Ա. (1226—1270), և իր եղբայրն Յովհաննես է պաքասիկապան Գանձեց (1259—  
+ 1289), առաջ առաջամաշնութիւններ իր մասին Այսուհետեւ,  
չէ 143—147, 583—4). Հարստագուշ է Կապուլութ որ ՔՅԱԿ-  
պաքասիկապան անուանը ճեղադրեց մասին իր եղացած  
թուայս որ կրեմ. Զետարին ընդօրինակութիւնն 1:70—  
Կ99 մէջը կը զետէցն բաց կերեւա լիէ աւելի հին  
համարեան է, ասու իլ ըստօրինութուն չշնէմուն զետա ի  
կենա զին ու Յովհաննես պաքան. Կը ըստօրինութ արգել  
1263թ (Այսուհետեւ, 144): Հարստագուշ է դժբախարս  
ոյնի հաւանակն ճեղադրի հանգամանաց և բավանդա-  
ւութեան առաջամաշնութիւնը”.

1 Des heiligen Irenäus Schrift zum Erweise der apostolischen Verkündigung. In armenischer Version entdeckt, herausgegeben und ins Deutsche übersetzt von Lic. Dr. Karapet Ter-Mekertschian und Lic. Dr. Erwand Ter-Minassiantz. Mit einem Nachwort und Anmerkungen von A. Harnack, Leipzig 1907, 8°, pp. VIII + [Հայ բազեր] 69 + [գրք. թարգ.] 68. [Text und Untersuchungen zur Geschichte der altchristlichen Literatur, herausgegeben von A. Harnack und C. Schmidt, 31. Band, Heft 1.] Բազեն տպառք է Խոսկին:

<sup>2</sup> Irenäus gegen die Häretiker. Buch IV und V in armenischer Version entdeckt von Lic. Dr. K. Ter-Mekerttschan, herausgegeben von Lic. Dr. E. Ter-Minassiantz. Leipzig 1910, 8°, pp. VIII + 264. Քաղաքացի տպանակ է հՀՀամաձայն. [Texte und Untersuchungen, 35. Band, Heft 2.]

նարգարեն Խայի. Ասացէք գտաւերն Սիրիփի. ահա թագաւոր քա քեզ. Հեղ եւ նստեալ ի վերայ յաւանակի, որոյ-ու իշոյ. Այս տեղ վերջին յաւելուածն, որ կը պակսի ես. Կամ. 11 համ Զաք. Թ. 9, մատանաւութիւն կ'ընէ Աս. Կամ եեր. բնադիր: — Ը ԴՐԵՒԵ Հեր. Դ. 29, 5, 34, 2 Մաղարիա Տարգարեի անոնն թարգմանչէն կը կոչւի երկից Հւելշոյ, որ ենթարբել կու տայ առ. մալակա մք: Նվագուած այս հասերեն առաջին այնչափ անդամանարկին կ'առաջ էն կատակ չէ նկատել. ֆան զի այս եւ ման ձեւեր, որոնք գեր կը պատահին Ը ԴՐԵՒԵ Հեր. Էջ 29. Եւլու, էջ 13. Ըստոյ-ց եւն, շատ սովորական են հասերենի մէջ, եւ օրինակներ կամ անդամանարկի եցյ տալ սակա սաւեր. բռնիկուր, Պոհճ. Նկերերինի Մատթէի, հասերայ, Պատուիթ թղթաց մէջ, գործիններ, որոնց յունարէնն թարգմանութեան վայ վայրկեան մ'սիկ ան հնար է երկայիլ: Տայաց յիշեալ տեղն իրենէն ոչ ուղղակի եայեայ Մարգարեութենէն առած է եւ ոչ Զաքարիայի թ. 9էն. ուր բնագիտներ բոլորուն տարբեր սահման երցուած կու տան. Խս. Կթ. 11. Հայ թարգմանութիւնն ունի. «Ասացէք գտաւերն Սիրիփի. ահաւագիկ փրկիչ քո հասեալ քայ» եւ ունի զվարձն իւր ընդ առաջ առաջ առաջ առաջ: 9. Ռուսան լըր յայդ գուասութիւնի, քարոզական գուասութիւն իւրաւակիմ. ահա թագաւոր քո գոյ առ քեզ, արգար եւ փրկիչ, նոյն Հեղ եւ հեծեալ ի վերայ իշոյ եւ յովանակին նորոյ, Աւստի երկուուն ալ չեն համապատասխաններ իրեն էնուու կօշման, բայց փափակակի կը լացրացնեն: Իրեն այս հասուածն առած է բարակին Մատթ. Ավ. 10. «Ասացէք զստեր Սիրիփի. ահա թագաւոր քո գոյ առ քեզ Հեղ եւ հեծեալ յէջ եւ ի յաւանակի իշոյ, իրենէն Աւետարանչն խօսը Զի լոցի բան մարգարեն որ ասէ, իմացած է յայացայ մատին. Այս տեղին յունարէնն անին առ էպեցդշահ էն ուն, ոչ պական սննդ ու պշչնյուն, առ հեծեալ ի վերայ իշոյ, եւ յաւանակի որդույ իշոյ, ուրեմն բառ առ բառ թարգմանութիւն մ'ունիք յունուուն բնադրին եւ ոչ սուրուցէնի:

Մազգիկայի «Հերշտակ» թարգմանութեան համար բակեր չըսնինք, այս տեղ իրենէն ալ իրնար Հւելշոյ գործածած ըլլալ, ինչպէս հրատակիչք կը նկատեն արդէն:

Ի սկզբան յունարէնի ալ կը նշանակեն քանի իւստեր, բայց շատ զարմանաք է, որ անոնց հետ ի մասն չեն նկատած ամենամեծ յատկանիշը՝ բաւական հետեւութիւնն յունարէն շարադառութեան, հայերէն լեզուի մէջ ուղղակի յունարէնէ ուու գտած նոր ասացուածքներ եւն. Շատ կը ասանիք որ ասու ուշագույնին իւստ չընդունելիք: Ինչ նույն տեղեր չեն կրցած նաև լուծել հայերէնի մժութիւնք, որոնք շատ դիւրա պիտի պարզուէին՝ առ առ բառ յունարէնի վերած ելով:

Այսաւել հարա կը համարինք մենք ի մէջ եերեւ ինչ ինչ համարութիւններ յաւարենի հետ՝ 8ոցէն եւ. Ը ԴՐԵՒԵ Հւելշոյ-ունցն, ցուցնեալ համար մեր խօսերու հաւատարմութիւնը:

Ցացիք մէջ եսայեայ ԺԱ. 1—10 համարնե-

• [About](#) • [Help](#) • [Log In](#)

առ բար հետեւած է առ թեփ յունարքն օրինակին,  
թեկ մարդ մէջ ունեցած է Ծին թարգմանու-  
թինն, գեղեցիկ քառական մըն է բոլոր գործ ոյն  
համար առանձին պկանագրին, զոր ի մէջ կը բե-  
րենք Հոս յունարքն եւ Տայերեն աղը եւ Ծին  
թարգմանութիւններով:

*8njqv, t<sup>o</sup> 44:*

### **Հին թարգմանութիւնը :**

Եւ ըղինեցի գաւազոյն յարմատոյն Յնոսեայ եւ ելթ ծաղկի յարմատոյ անտի. եւ հանդիցի ի վերայ նորո հոգի Ասուսէց, հոգի իմաստութեան եւ հանձարոյ. հոգի խորհրդոյ եւ զորութեան. հոգի գիտութեան եւ առանձանականութեան: Եւ լոր զա հոգի երկինշի Ասուսէց: Ու ի կարծ գտանցի, եւ ոչ ըստ խօսից յանդիմանեցի: Ա.Ա. արացի իրաւուն տանեան կնք. եւ յանդիմանեցի զիսնարհս երկիր. եւ հարցէ զերկիր բանն երբանյ ևեց. եւ հոգառը շրմանց իւրոց առանցիքան զարմարիչան: Եւ եղից արդարութեան աեալ ընդ մէջ իւր. եւ Եղմարտութեամբ պատեալ զոյց իւր:

1. Տակ. յարմատոցն. շինօթ մամիք երկաթօթաղիք յի

• Ρωμαϊκών γηγ. εὐ-σεβεία.

3 βωκ αν ρωκ γπον. κριγεῖ ταπεινῷ ορίσιν,  
ητωσενεց զդատաստան աղքատի կամ արացէ դատաստան  
աղքատի:

\* 8ην. ΕΛΕΓΞΕΙ (ἐλέγχωεν, *γινώσκωμαντελ*), *γινώσκωμαντερ*, *βιντελεν* φέτος *γινώσκωμαντελ* ήρ. Θεωρώμαντελ *ζων* καρφωσάν *είναι* ΕΛΕΗΣΕΙ (ἐλεῖωεν, *ηπηρόθιμ*), *ηπηρόθιμερ*:

5 Այս փառքը Քէ Վերլէ (Եջ. 45) կրիին մէջ կը  
քրեք իրեւունք, որ հայ թարգմանութեան մէջ ու Կոնդակացուն պայտա-  
կացուն պայտա- և պատուան իւնիւնք, որ անշաւալու ընդ-  
օրինակովի կամ ընթերցուածի սխալ, մէ՛կ չփոխանակ-  
ու և չփոխ մերուածին նման երկամագիերու . ըստ պայտ-  
ացունը և Պատուան իւնիւնք:

Cyanide 24pd. 292

= Կիտասց զի Ասուծոյ, որ մշտ նայ է եւ  
անձին, որպես առ ինքն, ամենան ինչ հնարինութեան է :  
Խոչ Եղալաքը, այսու զի զինքն լինաւթեան զիկրան  
ընկալան, [Ամի՞ն իբր եւ] պարու եւ պատասէ այնոցիկ  
քան զայն, որ արաբն զնոսու, նուազգդյան իննել : Քան  
զի ոչ էր մարթ անդու լինել այնոցիկ, որ նորոգ եղեն :  
Եւ այսու զինքն անդուզ, նմին իբր եւ քան զիստա-  
րեան նուազգդյան են :

Զենք կարծեր որ ուրիշ օրինակներուն՝ ալ  
պէտք ըլլայ, Համոցուելու համար, որ թարգմա-  
նութեանցս սկզբնագիրն եղած է յունարէն։

Հ. 8. Աւելիքեանի փորձը՝ լատին գրականութեան ազգեցութիւնն ցոյց տալ եւ—է դարերու հայ մատենագրութեան վրայ՝ Ադրբաննկեղով, Ղ. Փարսկեցոյ եւ վերջապահու իրավունքի 8այցի վրայ, որչափ նորանշանէ, այժմափ աւ չափացուցած հարկ է համարիլ: Ե—ԺԱՆ գարերու Հայոց գրականութիւնը ծագմ ու աճանք է ասրող Հապէտ յոյն եւ ասորի մատենագրութեան ազգեցութեան տակ, անձանօթ բռնութիւնն հռովմական լինուի, թէեւ ներեխի ըրայ ենթագրել անհամականաց ծանօթութիւն հռովմական լեզուի: Լատին լեզուն թարգմանութիւն առաջին անգամ ԺԱՆ գարեն յետոյ սկսան ենեկալ հայ հորիզոննի վրայ, ինչ ինչ նութ պատեղաց բացատրութիւնը լատիներէնի միջոցաւ, զորոնք փորձել Հ. Աւելիքեան, կամայական են միայն նման փորձեր եւ

<sup>1</sup> Ζεύσων. Ζεύρα. 130. Κυριεύθεως προμάνεια μεντεκέν  
[ποιήσα] θεοπλάνη αγωναράθια θεοπλάνη τονές  
μὲν ἐν ὁργῇ τῆς τοῦ κόσμου κατασκευῆς. [Πλά. 130.] Τοῦ  
ἄγριον αὐτὸν ουσιαστῶνθερεψίν σωματιώνακρα δεὶς ή φυσι-  
κῶνταν διαρρέειν οὐχι. Φίλος γὰρ ευηγενεῖς οὐδικάντων  
εμμετρικῶν θερημῶν = Ἀλλοις δὲ προκοπτῶν ηδη  
καιροῖς καὶ ἐν τῷ τέλει πάλιν ἀλλούς ωστε πολλοὺς  
μετανοίας ἔργατας κατά τὰς ξανθάνες γενεάς (Harvey, II.  
283). Διηγε., τοῦ Ρωμαϊκοῦ Στρατηγοῦ θεοπλάνης επι-  
τηρεύοντος ήτερον = δες αποδώσοι εκάστοτε κατὰ τὰ ἔργα αὐτοῦ  
(Ζεύ., Β. 6): [Δημ., Ερ. 2 Φύσηρες, γωνιαράθεως. Ερ. 8,  
Στρατηγ., Στρατηγοράθεως]. Ερ. 9 ουραράθεις. Ερ. 12  
απωρημάτως, δεις αὐτῆς θεοπλάνης;

ուղղութիւններ կարելի է նսանք գերմաններէնի եւ  
գաղղիքիքնի միջցաւ կատարել, բայց ի՞նչ պիտի  
ըրայ հետեւութիւնը. այն պարզ է:

Տեղու չի ներեր Հ. Աւգերեանի փոքրերը  
Ադամթանց եղեայ և Փարպեցեց պատմագրու-  
թեանց մէջ՝ հերել մի առ մի բայց ընտրուած  
իմբ պարապէս երեւակայական ուրեմն բոլոր  
փոքրերն պատրափ ցցոց առաջ համար բաւական  
կրնայ ըլլալ իրենէոսի Եցյունն յառաջ բերած  
օրինակին ի նկատ առնուլ եւ հերել:

Հետեւալ տողերու մէջ կ'ամփոփէ Հ. Աւ-  
գերեան իւր կարծիքը իբենէսոսի Ցոյցի մասին.

"Զէ թարգմանուած ասորենէն... չէ թարգմանուած նաև յունարենէն... ընդհակառակն թարգմանուած է լատիներեն բնագրէ մը, որու ամենափոք զգացմենք իւ կրէ գեռ իր վայր, գրադարակն ամբողջական սփակնեած, յատին ժամանակաց ու հեղինակաց ազգ եցութիւններու հետ. պասիսի հեղինակներէն իւնանք յանուանէ իշխել. Ստեփանոս Լէ հացին որ պայ ունեցած է ի ձեռնէն, եւ ինչպէս նախնեաց որից թարգմանութեանց Առվագապոքի) պապէս նաև այս թարգմանութեանց մէջ իւր գրիչը խաղողացեր էն (Բ.Զ.Մ. 1909, էջ 64):

ՄԵծ. Յօդուածագիրը շփոթած է նախ, ինչպէս կերպայի, Ստեփանոս Խոչքան Լեհացին ( $\dagger$  1739) Ստեփանոս Վարդ. Լեհացոյ Հետ ( $\dagger$  1689). զերջոյնը է Ծովեղոյի թարգմանութիւնն, սաաջնոյն՝ Բառացիքը, որուն մեջ գործածած է Իրենէոսի 8-րդը. 2-րդը կրնար երբեք ընդունիլ թէ Ստ. Խոչքան ձեռը նախած ըլլայ իրենէոսի գործածներու մեջ, Ընթերցուածի տարրեկութիւնը կրնան յառաջ ենթած ըլլալ միան օրինակաց պէտքապատճենէն, այսպէս փոխ. Աթարանալց ( $8\text{-րդ}, \text{Էջ } 48$ ), Աթարելով (առ Ուշբայի): Երբերդը օրինակը 8-րդը էջ Տէէն չե կրսծ Խոչքանիքի, այլ Ստեփանոսի կողումն անձնաւծ է բառ առ Ընդունից Տէէն Յառաջացն, էջ 192.

Տեսնե՞ք այժմ “լատիներէն”, բնագրի հետ-  
քեռը, զորոնք կը թուել լիեծ. Հ. Աւգերեան:

8-9<sup>η</sup>, έζ 2. “τε φωνής γός σωραπτέρων τον ήταν  
τανήρι είς μάρτυραν δεκτής τε τη μεταμόρφωσην, ον αγαπητή γε-  
τεροτερέστερον την ημετέλεων πατέραν. Λατ. com-positionis  
έστων, ρωγγών αιτερής αρματού την ίστην. συντείχημα,  
“τελί” ρωγγών φριβαλλούσα κηρυκείη, φωνήν μαρτυρετέον  
απίσταμετον μηδέναντον τελεσθείσαντον την ίανην μαρτυρετέον  
ον ημετέλεων πατέραν την ήταν τε την ίανην την τρέχεται  
Ζ. Περικέρεβαν: Ρωγγών ιανην βαρπαρισμένην την ήλικωσθή  
πατέρη ήσαν γονεῖς. φυχή, αιδεῖς τε πνεύματα ήσαφε. ζ.  
ορ. Μετρητέοντες ζετερή. 183. ρωνηρή η οιδεῖς μαζίκω-  
νωσθεν τε τε η οιδεῖς ήσαφεν = οιδεῖς γάρ η φυχή  
ηντητήν, οιδεῖς τε πνεύμα = nec enim anima  
mortalis, neque spiritus (Harvey, II, 358),  
πασική θαύμη. Βγαγγερή θελητική είς μήτεραν απέτησε  
ενθαρρητέοντες φυχή. Επειδή άναρπαψέσθαι ιανην βαρπαρισμέ-  
νην ζωτικάνταν αιτερήν εξέτησεν την παρορθοδοσίαν την θεραπείαν  
θελητικήν πατέραν την βαρπαρισμένην, ορ φυχήν μερότερον  
spiritus τε μέροθεν απίσταμετον την ίανην την τρέχεται  
— 8-9<sup>η</sup>: — έζ 2: — 8-9<sup>η</sup>, έζ 2.

Արամայ եւ ի քուն արտր. եւ զի գործ ի գործոց  
կատարեցի՞ ոչն եղեալ ի դրախտին գունն, այց  
եղել ի վերայ Արամայ կամեցեալ Սստուծոց, յ  
Հոս Հովուած բարը յառաջ եկած է, կը գրէ  
Հ. Ա-գերեան, թարգմանչին somnium-ը = ըռու  
եւ somnium = տեսիլ եւ պյոն բառերու ընթեր-  
ցումն, Բայց բանագրութիւն է մեխութիւնն: Հա-  
տուած կը յարաբերէ Դուռոց, Բ. 21 Համարը,  
որ կ'ըստի ըստ Յուն. հայ ու պէտքան օ Թօնէ  
Հքուսուս ու ուն Աձն հայ ու Ծոված = Et  
immisit Deus ecstasim in Adam, et obdor-  
mivit = եւ արկ Տէր Աստուած թմրութիւն ի  
մերս Ազամայ եւ Անջապ, Բառն հչուտուս կը  
հնասկի 1. Հիացուն, 2. թմրութիւն. Հաստու-  
ծին իմաստ շատ պարզ է ըստ պահ: = Անդ, Էջ  
39 - 40. “Եւ զի ծանել ի կուսէ դեկոյ եւ զի ծամր-  
տափս մարդ, ի ձեռն ուտելոյն նորա հանդեր-  
ձեալ ազգան. եւ վաստ մատուին անել զնս, սա-  
կայ եւ ի վաստ անոն գնելին նոր. քանդի այ-  
ստըշիւն-է եւ ծնդիշելոյն, եւ անոն է նմա-  
կրին: Այս պարբերութեան մէջ նրենէու կը  
մէկն ես. Է. 14 - 16 Համարները. ըստ պյոն  
ընդհանուած բառերով ալ կը պապուէր մեխու-  
թիւն մը Խայեայ որ եւ իցէ Համարն: Խօսը  
“վաստ զի յառաջ քան զնանաւչ նունչն դարար-  
նասիատառութեան վայր է, պէտք է ուրեմն պահնա-  
խադառութեան մէկնութիւնը նկատել հօն: Հ.  
Ա-գերեան կը գրէ. “Հոս շեղագիր բառերը զե-  
րածելով լուսնին ընագրի կ'ունենամք պայշտա-  
ռուած մը, Ե-՛ւ ոչ-է ի լուսնին բնաւութ, (առաջ) եւ  
անոն է նմա կրկին, եւն, “որով պայտի կ'ըլ-  
լոյ թարգմանչին մասն ընթերցում vocatio =  
իշ-ն եւ vogatio թափառութ, լոյրութիւն  
համ appellatio = իշ-ն, ձառ, եւ աերգաց-  
թառ-ն-ն բառերու, ինչուն նատրա = բնու-  
նիւն-է բարը շիփութ եւ սիստամար իրեւն  
nascon = ծանչի բայի գերբար առնելու (Էջ 66).

Ծփոթութիւն ընթերցուածի կարելի է ենթագրել, բայց պաշտօն կնճռուած՝ չէ ներեկիլ. Խօսք կարելի էր գիւղացնապարզել՝ նենթադրելով շփոթութիւն յուրաքանչ ՊԼԱՆԻ (մալորակութիւն) և ԽԱԼԱՎԱ (մանկութիւն) բառերով. խօսքին իմաստն կը պահանջէ պարփակ դատափար մը՝ «Քանզի այս հայութիւն է եւ ծնեցելոյն», «վասն զի ծնոնք նաև հայութիւն առէ», կամ հման միտք մը՝ — Անգ, ել 39 «Եւ զի քի քրիստոս այս, որ էր առ Հաւրի, Բան եղով Հաւրի, բոյն էր Տարբանան էւ մարդ լինելու, պարբերութեան մշջ միալ ընթերցուած մը կը նկատէ լաս. ՏՈՒԼԵՐԱՏ = կամցեցալ էր կամ կամցաւ եւ ՎՈԼԵՐԱՏ = ԵՐԵՒՆ, լաւ եւս ԵՐԵՄԵՇԵՒՆ, չընուալ էր բառերով շփոթմանք. բայց այս տեղ յանցներն այս ՏՈՒԼԵՐԱՏ-ի մասն էր, որ հանդիպուած էր Հայութիւնակացին է, որ հանդիպուած էր Հանհանան մասն էր, ունենալու անհնարինութեան մասն էր.

սարավագութեան ըստ պրաւած զարդացմած է բ-յէլ-եւ եւ:

Ըստ այս լատիներէն սկզբնափի մ' ենթագրել աւելքրդ է բողոքութիւն եւ շից կռւանաժը թիւր մաքմանական եւ իրենէսով գրութիւնը: Հարաւարակիչը նկատելով որ իրենէսով գրութիւնը ծանօթ եւ արդէն լուսի ինսանաստիճան

որ Ը. գարու մէջ ապրած է եւ Ստեփանոսին գործածուած երկու վկասութիւն կը գտնուի նաև «Երաներդի Սահմանական կաթողիկոսի եւ Թարգմանչի բնծայուած գրութեան մէջ (Գիրք թղ. 413—482) ալ, կը հետեւցունքն թէ «Խեռնուուի գործերը արգելն Ստեփ. Սիւնեցին յառաջ հայերէն թարգմանուած պիտի ըրանի (Ցողոր, V) ուղարկած Սահմանական կաթողիկոս Սահմանական գործադրեց այս նկատմամբ կը գրէ նաև (Ըստ Հետման հերձ. V.) «թէ եւ ջանացուեցաւ Սահմանի գրուածը յետնագոյն Խաչի վարդապետի մը վիրագրել, բայց ցայտոր այս փոքր անհետանաւ պիտի ըստ առանց բառական պատճենի թարգմանի համար»։ Այսպիսի հիմնան վրայ կը համարի այժմ թարգմանութիւնն կատարուած «650—750ի մէջերը»։ Հատ ընդարձակ անշնութեան զուր տեղ ընդարձակուած, Վանի գի քանի որ Ստեփ. Խմսատակը ծանօթ է գրուածին, հարկ անհարժեշտ է terminus post quem ոստ դժեռ 736, երբ վիճանանձ է Ստեփանու Կարգերը թէ մի գոյց Ստեփ. Սիւնեցի ըրայ թարգմանչի, հիմ շունի բաւ։ «Սահմանի Կաթ. յի ընդացուած գրութիւնն համարի Ծորափեցուց շառ անիրա է։ Տէր-Մինասան իր ուսումնական կարծիքը ըստ յամանի կիրած է (Die armen. Kirche, S. 136. Յարուհի, 290, Erweis, S. V. Տիմոթեոս Կուզի Հակած. Ցողոր. Ի.), որուն անհիմ ըլլալու մասին եղած ժամանակին վիտապութիւն (Գ. Վ. Ցոլիշեան, ԱՐՏ, 1907, էջ 63, Հ. Ն. Ակինեան, Տիմուր. Կուզ Հայ Պատ. ԱՁ, էջ 32—33), ցոյց տարրով գրուածքին մէջ բառական փոխուութիւններ Ստեփ. Սիւնեցոյ առ գերմանու, Սահմանայ առ Փուն եւ Խաչիայ առ Ենթարտիկոս Մելքոնյան թղթերն, որով ինքնարերաբար գրութեան ժամանակին կը գտուէր «Արքայապատիք ի մատուցուածք ու գույքը», Զգիտամ ինչ աւելի ապացուց կը կարուեր գրուածքին յետնութեան համար, կամ Տէր-Մինասանց ինչ ներքին ապացոյց ունի ի ձեռին այս ցոյցուները «անբաւական համարելու»։

Այսպիսով թէ Եւ թարգմանութեանց հնութեան համար առ այժմ միմիկ եղը կը ներայի Ստեփ. Խմսատակը, բայց այս արգելք էւ աւելի հին չհամարելու թարգմանութիւն մը, որ ամէն կողմանէ հնութեան կիր կը կը քան։ Գարեգին Ա. Ցոլիշեանի ապահոված թարգմանութիւն իւղանուի իւղանուի համար է (ԱՐՏ, 1910, էջ 64). Հ.

Գաթը թարգմանած արգելքն իսկ եւ գարեգին, որով իսմանու ներ անշնուշտ ըստ Հեղինակի ըմբռնման Զ. Հելենարանան գործ (Ոլլազան Պատարագաւանայց, էջ 21, հա. 4)։

Ստեփ. Խմ. 386.

Ըսդդէմ Հերձ. 155.

գարձաւութիւնը կարպա ինչ լուրդութիւն  
ուրեւ լուրդ չեւ Առողու շնուռ-էւ լաւուցունու-  
նոյ ու եւ լուրդու լուր նուռ եթէ ոչ էր եկեալ  
բութիւն չեւ ուսուցիւնուն նորա առ մեզ։  
Բեռն ունել։

Ստեփանոս Խմանտակէր հեր յիշեալ գրա-  
ածքին մէջ ունի գետ Յիքնուրդ կոչում յանուն  
Երևէնորի էջ 374, «Որ եկի եւ միաւորութիւն  
գործեաց . . . = 8ուց, էջ 24: — Աղունաց եւ  
անոտի են ամենայն . . . = Ընդդէմ Հերձ, էջ 155:  
Արդ եկի Որդին Ասաուծոյ . . . Աերջին իրշում  
թէ ուսկից առուուած է, անանօթ է, ինձ ։  
Այսպիսի կազմելեր խմին գարերէ կարելի է միշտ  
խաչի Կաթոնիկոս առ Մէջմանոյ Մատուապիկոն  
(Գիրք թղ. 306). Գագիկ Թագաւորի առ Ռո-  
մանոս (անդ, էջ 298) «Սահակ Կաթոնիկոսին  
(անդ, էջ 451) եւ այս թղմերու մէջ։

Ով է թարգմանիչը Հարաբարակիչք վայր-  
կեան մը գեղեւուած են Ստեփ. Արեւելուն համարելու  
թարգմանէլ, բայց այս անկարելի է այժմ, այնու  
որ Ստեփանոսն դար մը յառաջ ծանօթ էր այն  
արդէն, եւ լեզուն ամենեւին նմանութիւն չունի  
Ստեփանոս Սիրնեցոյ լեզուն հետո ։ Աւգեանեան  
կը միտի Մովսէս Խորենացին համարելու (ՔԶՄ.  
1909, էջ 64), բայց կարծեն այլ եւս ուշ է ժա-  
մանակի Խորենացոյ վրայ Խորհելու։ Խոյսպէս ա-  
ւելորդ է ծանրանալ Հայերէնագէտ S. Weberի  
կարքիւն քով, թէ կարելի է նաեւ ենչին յեւուն  
էնթուրէւ ինքնէնութիւն (Deutsche Literatur-  
zeitung, 1907, էջ 2063): Վեծ ոմք մը պիտի  
նկատի մտածութիւն առուգիւ, եթէ շնորհէր այն  
անձէ մը, որ միուն Հայերէնագէտ է մոյն՝ ան-  
ձանօթ Հայերէնի նրբաւթեանց, լեզուի եւ լեզուի  
զանազանութեանց։

Թարգմանիչը ճարտար անձ մը կը թռափ,  
կարող իւր մայրենի լեզուն մէջ, բայց ոչ շատ  
յաջող յունակէնի մէջ։ Թարգմանութեանց մէջ  
գործ առուուած է ջղուտ, զօրաւոր Հայերէն մը, աշ-  
խատառած է թարգմանել ըստ կարի պար եւ  
իմաստի, բայց այս խնամին յանութեամբ ի գուռն  
ելլեւու արգելք եղած է յունակէնի համարելի  
մաւու անշահ մէր մէկ կողմանէ, եւ յունակէնի  
ոչ շատ լաւ ծանօթութիւն միւս կողմանէ։ Զա-  
նացուած է ըստ կարի պահպանել բառ առ բառ  
Երևէնորի բացարարութիւնը, երեւմնանեւ յունակէն  
շարադրաւութիւնները՝ մեղադեմով Հայերէնի հոգ-  
ուցի գերմ. Այսպէս վարուած է մանաւանդ այս  
դէպարերու մէջ, ուր յունակէնն սովորականէն աւելի  
իրթին երեւցած է եւ միտքը գժուարալուծեի։

Թարգմանութիւնը՝ կատարուած Զ. գարու  
վերջին տասնեակին՝ բնականարար բուրովին ազդա-  
շեր կինար մեալ յունարանութենէ, Արդեամբք ալ  
շաղախած է որոշ շափով մը — առանց սակայն

։ S. Weber նաեւ նմանութիւններ ցոյց կու առց  
Յայցի եւ նշնչու եւ լուսիք քով, բայց այս նմանութիւններ,  
որոնք շատ հեռու են, կոնսյուն եղակաց քով յունակէն  
ընազրէ մաւ գտնել միայն։

զառածանելու չափանցութեանց մէջ, ինչպէս  
որ համար կը տեսնենք գժուարարար այս ժամա-  
նակի միւս թարգմանութիւնները Տիմոթ. Կուզի  
Հակիմանառութիւնը եւ այնու Այնակէս որ ընթեր-  
ցուցանակիւթերէ կը նկատէ հոս ինքնուրբայութիւն  
որ ոճի, անկաշխանդ եւ անբռնազգօսուկ բացատրու-  
թիւն մոտաց, հայերէնի ժնամիր սեպականութիւնը  
եւն, որոնք կ'անցատն զինքն բուրովին իրեն ժա-  
մանակակից բնկերներէն, նոյն իսկ կրտսերագոյն  
Փիլիպու, Գր. Աստուածաբանի եւն թարգմանու-  
թիւններէն։

Ըստիր յատկութիւններ, որոնք հարկաւ  
հրաւիրու են մեր լուրջ ու շագրութիւնը ճարտար  
թարգմանչին մարտ։

Եւ ով աւելի կրիար ըլլալ այսպիսի ճարտար  
թարգմանիչ մը Զ. գարու վերջին տասնեակին,  
քան Վլյանեւ-Վլու-Քերտ-Քերտու:

Ով որ ծանօթացած է Վլթանէս Քերդողի  
անձնաւորութեան հետո, անպատճոյ նորանշան եւ  
անհաւառալի վերջին կը երեւաց մեր այս հաստատու-  
թիւնը։ Վլթանէս թէ կորովաբան Հայերէնախօս  
մատնեազիր էր եւ թէ ծանօթ յունարէնի։ Իր  
դորունէութիւնը համակ կը օնսական-վլրդապե-  
տական ասպարէկի մէջ առաջ տարածուի,  
ինչնակիւթերու իրեւ նախամաշակ թող նկատուին  
իրենէու Ընդդէմ Հերձուացի եւ 8ուցի թարգ-  
մանութիւնք։

Լեզուն, ոճը, բացատրութիւնը Ալթանիսի  
միւս երկիրու մէջ եւ հոս նոյն են բուրովին։ բաց  
այսից ինչպէս վերաբոյն նկատեցիւք մնէք, կը  
զանուին հետոքեր այս թարգմանութիւններէն  
Վլթանիսի թղմերու մէջ։ Նման հետոքեր  
ապահնավակն յորուած պիտի գտնուին նաեւ  
Վլթանիսի միւս թղմերու մէջ, եթէ մանր հե-  
տապատճենին բնդուր պադեցութիւն մը Ընդդէմ  
Հերձուացի գրեւն զգակ է քիչ շատ։

Թէ ինչ պատճառաւ իրենէուի երկու գրու-  
թիւնը Հայերէն թարգմանութեան մէջ մէկ նոր-  
արգի կը կրեն, յայտնի չէ. բայց առաջ տարա-  
կանի այսպէս խօսպարուած է հայ ընդօրինակող-  
ներ։ Ս. իրենէու երկու դործերու գրած է իրարէն  
անջան եւ յատու կ խօսպիրներով։

Ընդդէմ Հերձուացի 5 գրերը ունին յու-  
նակէն բարագիր։

Տօն էն անցուս պարուն հիման Էկր, նաևս  
էպիսոխոս Ասուցնուն Հելեցիու չափ անարո-  
ուուց դէյս փօնանընու Հնածաւ թթուա պնտէ  
գործ հայ թարգմանիչը կը փոխէ. «Գիրք Հինգ  
Յանդիմնանթեան եւ եղծնան ստանուն գիտու-  
թեան, (հման, էջ 6, 149, 245), իսկ իւսեբեաց  
կեկղ. Պատճութեան հայ թարգմանիչը հասք . . .  
եւ թուով գանա յանդիմնանթեան եւ լուծանելոց  
ուու գիտութեանն, (էջ 356): — Իրենէու գրած  
է զայս բարեկամի մը (թերեւս եպ). ինդրով՝  
այլ եւ այլ ժամանակներ։

Այսոր գրառածիք յունակենք չել յարտաւած  
տակաւենք։ Բայց ինչ կոչումներ միայն ծանօթ են  
Հին հեղինակներու բարձր գործոց ամբողջութ և ամբ  
պահաւած է միայն յատիներէն Հին մաքճանա  
թե ամեաք քր (դ գարք)։ որ որչափ այ խթճամփո  
ւ, այսոյ հանգերը շատ տեղ անհօնաւոր կը մնայ  
եւ իրքին։ Այս տեղ իրեն նպաստակ ունի իրենէոս  
իր բարեկամին տայ ժամանակակից գլուխեկեան  
հերձնածանութեռ։ Պատկեռու, Վասենառակու եւ  
անք ասակերպաց մեյք վարդապետաթեանց  
հերքումը։ Ի սկզբան համառու ծրագրից սկսած  
է, բայց ապա ըստ արձակած է գործը. այսուհետեւ  
իր բարեկամին խնդիրը ն գրեթե մը կա-  
տարած է։ Վասանին երեք գրեթե մը կը հերքէ  
իրենէոս յատիկան Գնոստիկեանց վարդապետու-  
թիւնը արարչին եւ արքալութ եւն մասին ի մատց  
առներով պատցուցներով։

Իսկ դ եւ ե գրբերո մշ կը կոռու նոյն  
գնաստիկեանց զէմ յատկապի մարգ եղութեան եւ  
մարմանախօսութեան մասին ապացուցներն ի Ս.  
Կորպ քաղեցիք : Այս բոլովանակի եւ ամար ինքնին  
ինձնակի է, որ ինչո՞ւ պար ըստինք Ա : Գրբերո  
Զ : Պարուն, երբ Հայուսան զաւանանական  
վէճքը միայն մարգ եղութեան մասին էին, արար-  
չութեան եւն նկատմամբ Ապացուտինեանց հետ  
ինչ իրք անհետապրբական էին եւ անշահագրդիք .  
միջ յեն Դ : Եւ Ե : գրբերո բոլովանակի թիւնը,  
զըբք թէ արքոցապէս փրկաց օրծ թեան նուրբուած  
Հ : Կորպ եւ եկելու աւանդութեանց իրան վայ,  
անսպաս աղբիւնքը էին իրենց՝ աստուածաբանա-  
կան ապացուցներու համար :

թէ ստուգիւ շնչը ունեցած առաջին երեք դրբերու թարգմանութիւնը, այն կարերի և հետեւ ընթելի այն պարագաներին որ մեր մասնագիրը, որով ծախօս էին իրենեւով գրութեաց, ամենենին կուռմ կամ յիշաւակալթիւն շնչն երեք Ա-Կ գրերէ։ Սա Ռուբայի խօսքերը, թէ «Հայէլ ունին զայսոսիկ (զի զիս?) յոյժ ճոխարար», ապահովակն առ անց մնան համեմատութեան ընացքին հետ ըստած է։ Հետեւարար քր առջև իւղագիր ծախօտ Դ եւ Ե գրերէնին աւելի շատ չունի։ Արգեամիքը ալ Ստեփանոս իւր Բատաղրին մէջ ամփոփած կոչումները քաղած է միայն Դ եւ Ե գրերէնն եւ Ցոյցւն, ինչպէս կը տեսնուի կոչմանց ամփոփումնն, զորոն երւանած Ցեր-Միասնական Ըստանանց Օրինակին (Թ. 4)։ Համարելով զետեսած է Ընդունելի Հերուսական իշխանակութեան վերը (Էջ 246-250) «Վայութիւնը իրենեւով ի բառապիս Ստեփանոսի Ռուզքայ կամենեցւոյ»։ Ստեփանոս այստեղ Դ. Գիրը կը նշանակէ Ա., Ե. զիւրը Դ., Ե. Ե Ցոյցը իրեւն իւրիք Ընդունելի Հերուսականցի, ուսւկից յայտնապէս կը տեսնուի թէ Ռուզքա Դ. գրոց սկիզբը՝ որ եւ իյէ զիւր բաժանում զգանենալով — ինչպէս նաև այսորուան օրինակի մէջ այ է, Եւթագրած է զայն սկզբանուրութիւն ուրիշ Ա. Գիրը Ե. Դ. գրոց կատարածին կարգանվ «Սորորոց Գիս», (Էջ 149)։ Համարած է այն խօսքը յաջործ Ե. գրոց համար, Ե. պատմ. Ե գիրը նկատած «Սորորոց Գիրը», Եղինակ Ե. գրը կատարածին կարգանվ «Իրենեւով Գիրը

Հինգու (Ը 245) նկատած է զայն յամորդ՝ Յովաքանի խորագիր, և բատ պյանմ Յոյցիր նշանակած՝ “Հինգերորդ Կիրը”:

Առաջ հաստատած կ'ըրանք Տեր-Մինաս  
սեամի հետ (Ըստուել Հեթ). V-VI որ Ա Գ.  
զբարեր շեն թարգմանած ասխանիք:  
Անդ հասած Դ. Ե. Խ. զբարեր ամրող են  
զբարեց. Ենթագիր մէջ Շ թուղթ ինչած բրամավ,  
պակաս է պրոյ միայն 2 տեղ (Եջ 122 և 238),  
որ սակայն մեծ թերութ մը չեւ.

Արդեւ Հերոսած Կորէն վերջը ձեռնարկ  
կած է գրի իրենքն Պահպատ առաջարկան Բա-  
րոցու թեանուն է համար. Եւյտ, Ըլ (18). ուստի շառ  
պաշաճան թեամբ զետեղած է հայ Ներարբի  
մշ անկէ եռքը. Գրուածքը թէ եւ միայն հայերէն  
թ արդմանութեամբ յայտի է պատր. բայց հա-  
րուցանաթ եան զէմ կարեի է տարօսի կուսութան.  
ինեւնու ուստի և զան Արդիանան ինորման.

բովին նոր թարգմանութեամբ : Ինչպէս կ'երեւ այ  
Ռուսսերէն թարգմանութիւն մը հոդացած է նաև  
Ն. Ագարգան :

Երկու գրուածներս ալ ջանացած են հրատա-  
րակիչք Ներկայացնել պատես, ինչպէս ձեռագրի  
մեջ է. յաւելով միայն կիրագրութիւններ,  
զիսց բաժանում են առաքրաց ցուցանուր բառակ-  
րդ փայ: Կիրագրութիւնը եւ բառեր են անշատ-  
մնանց սահման չեն եղած շատ ճշգրիտ ենամբ ինչպէս  
փափաքերի եր՝. Հերթակածոյ գրքին մէջ աւելի  
դիրքին եր պայ, արաց առջեւ ունենալու յետոյ  
լուս: Թարգմանութիւնը Խաղուց ընթառ Հրա-  
տարակութիւնը՝ Նշնչակու շատ ճշգրիտ ենամբ եւ  
մանրակիրիս չեն նշնչակուած Ս. Գրոց տեղիք  
Ցայցի մէջ:

Յամենայ զ կու գրաւածոց հայերէն բնա  
զիբները լու հասած են մեղի եւ բառ այս  
արժանիք են ինչու վատահոթեան։ Թարգ-  
մանիք՝ քրափա ալ անշաղող ին նկատուի յու-  
նաբերի մէջ, պայս հասն երձ իւր սկրբագրին  
հանդէկ ցոյց տուած է խզմանդրաւոր հա-  
ւատարմաթին մը եւ Զաբարձ է պահպատե-  
յեան աստիճանի բառականութեան մը, ուսկից  
եւ մուտ գտած են թարգմանութեան մէջ բա-  
մանթի մժոր թիւնը հոս եւ հոն, զօրուց լու-  
սաւորելու՝ իմաստն պարզելու համար բանայի մը  
պիտի ծառայէ մեռ սուքը՝ յետո թարգմանու-  
թիւնը իւր յունական սկրբագրին, որ պահու ակ-  
ներէն կը ցոլանայ անէն տողի մէջ, նման լատիներէն  
թարգմանութեան։ Այսպիսի մուժ տեղեաց շարքը  
Ե-ջէցի հրատարակութեան առ թիւ բազմաթիւ  
ինչներն են լուսերն, երբ ինչնէք պէսպէս մեկ-  
ռութիւնները զ իմեցին։ Թէեւ ուսնիք ու դրա-  
թեամբ փորձեցին կիրակի անգանել բնագրին, բայց  
շատ անհամ ալ վրիսեցան անտեղի ենթագրու-

1. Н. Сагарда: *Новооткрытое произведение св. Иринея Лионского: «Доказательство апостольской проповеди»* (=«*Церковный труд*» № 1). У. Фабрельев. Цюрих. Библио-*графия*. «Учебки...» в Християнском Чтении. 87 (1907). Цвр.-  
476—491. Цвр.—884—91. Виды. № 538. № 1.

Ա Եւյղես էջ 24. այլ աշբանկ-բար ու այլարի-  
նակարար :

Էջ 45. նու ասաի եղերիթ նու ասաի եղերիթ :

Էջ 46. զանձնան ազեւացն ու զանձնանազեւացն :

Էջ 47. զմբուճ եւ զարթեն զարա եւ :

Եջ 54. ինչ Պրատուսէ Հերոդիւս - Պրատուսէ  
Հերոդիւս:

Եջ 3: Հաւատություն - Հաւատ իու:

Ըստունք Հեյթ. 158. Կամանական ի - զամանականի:

անդ. 158. Ես - դին ու է թիւ... - Ես - դին.

*a Sancti Irenaei episcopi Lugdunensis Libros  
quinq[ue] Adversus Haereses . . . edidit W. W. Harvey,  
f. L. Cambridge 1857.*

in T. C. Schröder, 1857. Der Arzobischof von Sis am 20. Sept. M. Manucci f. Bibl. S. Petrucci, 2, 3, msc. Cod. 1907.  
2. *Zur armenischen Grammatik des Jusipha ben Sarghebran-*  
*qabir*, S. Weber f. C. Conybear, apud *Grammatica armenorum*  
*grammaticarumq; libri tres*. Et *de profunda origine* *etiam* *armenorum* *verbis*.  
S. Weber et alii *Grammatica etiam Lingua* *Zum armenischen Text*  
*der Einlösung* des hl. frenatus, f. *Urb. phil. Theolog.*  
Quartalschrift (Tübingen), 1909, S. 559-573.

թեանց մէջ, ուշադիր չըլլալով ուղիղ ճանապարհին՝ վերածել սկզբանագրին, ուրեմն յունաբէնի, որով միայն սպասելի էր Հարացատ միաբը:

Արգեղը կրինեսով պատրիկ գրուածներո  
միայն ունեցած ենք հայերէն թարգմանութեամբ։  
Եկը՝ Մինաւասան յառաջարաբն մէջ (Ընդդէմ  
Հերձ. III) բաժան մէկ պենարկութիւնը այնպէս  
ենթաքրէ կու տայ, որ ծանօթ են իրենց իրեն-  
նունը հայերէն թարգմանութեամբ՝ “ուրիշ մա-  
զրուսէր, ալ, զորոնք ասկայն պարագայից բեր-  
մանը չէ կրցած կիցել Ընդդէմ Հերձաւացոց՝  
Կրցին։ Ան մասցրունքոց, մասն մարտամա-  
սնութիւն անձանեած է մերի բայց պատհանապէս  
հետեւ եալ նշանաբնըն ըլլապու են, որոնք կը  
գտնուին հայ մատենագրութեան մէջ ցիր եւ ցան։

Պիթր առաջին հատկուողը՝ “Խրանոսի է ասացաք. Յորժամ” եւ արարածն պատեալ եւ նորոգ եալ . . . .” (Pitra, I. 1—2. Harvey, II. 444—50) հանուած վեճեստիկի իր Հարուստըն, էջ 337. լոկ կոչում մը է ԸՆԴԵՒՅՑ Հեթանուածուն (ԸՆԴԵՒՅՑ Արդապւած և արդապւած արքայի արքային արքային թիվը բարձրիկ հաստատութեան) (Հայ. թ. 1946էն) երեք բառական կոչումներ են Յայուէն եւ ԸՆԴԵՒՅՑ Հեթանուածուն (Որ եկնու . . . զոր ուժին նաև Սա. Խամսատար, եւ Գայուի թագ. Գիշեր թ. 296. 8-րդ, էջ 24.—“Զհերանաւո զոր ծեւն . . . ԸՆԴԵՒՅՑ Հեթ. էջ 111. “Սասպիր աստ. Մերձեցայ . . . ԸՆԴԵՒՅՑ Հեթ. էջ 114). Ասկէ կ'երեւան նաև միւս երկուքը, թէնէ ինձ շարժողեցա գտնել. Կարելի է մտածել նաև. թէ առանձան ըլլան ուրիշ Հօր մը գրութենքն իրեւե կոչում իրեւենուէն, որ անհարին չէ. պայպէ օր. Խամսար Զարպանախանի յիշտատիկան Հատկանար “Խճդուապն եւ մնասիք են, որ զնսուուց փրկութիւնն ուրանան . . . ուրիշ բան չէ բայց եթէ կոչում մը ԸՆԴԵՒՅՑ Հեթ. 155 էթին (ասկէց նշյուր առած է եւ Սա. Խմ.), բայց նոր թարգ-

*Spicilegium Solesmensis compectens sanctorum  
Patrum . . . anecdota bactenus operi . . . curante Donno  
J. B. Pitra, tomus I. Paris, 1852, pp. 1-6, 303-308.*

<sup>8</sup> Adversus Haereses, II. p. 448-489.

<sup>o</sup> Cf. Pitrap, *Analecta sacra*, t. IV, Paris, 1883, p. 31-33 (*Ἄριτη φθωνή προς*), 302-304 (*Επικαὶ θεωρία*).

в Узбекистане в марте 1991 г. состоялся референдум о независимости Узбекистана.

Ա Առաջնական մաս - [Տեղական կազմ] - ԽԵՆԴԻԱՆ Խ

Հայութեա Խօս ուստի ներկա ԱԾԸ 1897 էջ 189-203

մանութեամբ Աս. Սիւնեցոյ կերպի մէկ թղթի  
մէջ (տես Մատենադարան, էջ 518)։

Pitra երկրորդ երկար հատուտածք՝ “Արբոյն երանափ եպիսկոպոսի հետևողի առաքելոցն ի Յարութիւն Տեսան, Օրենք և մարգարեր” (Pitra, I. 4—6. Harvey, II. 462—464) հանուած է Աւենետ. Գ. Ճառը որէն, էջ 787։ Այս հատուտորը ունի նաև կարապետ Վլր. (ԱՄՔ. 1897, էջ 201), հանած էջմ. թ. 1915 Կարպ. Յուց. Զեռագրէն, այժմեալ՝ թ. 1988, պր է Տիմիթես Կողի Հայութութեան (տպ. Էջման ծին, 1908, էջ 256—257)։ Բայց չկայ հու մի Յարութիւն Տեսան, խորագիրն, այլ պարզապես “Երանելոց իրենուոր հետևողի առաքելոցն ի եպիսկոպոսի եղելոյ Վակառուի, որ փիլիստիքայց ուսմամբ պայշտացեալ ճանաչէր, ինչպէս որ շունի նաև Հատուածի ասորերն թարգմանութիւնը (տես Harvey, II. 460—461)։ — Տիմաթէն Կողի Հայութութեան մէջ կայ ուրիշ երկու րնդարձակ հատուած ալ յանուն իրենուոր (էջ 257—259), զօրնը կարապետ Վլր. յիշեալ Զեռագրէն տպան է Յարաբանի մէջ “Առաքը Դրանթիւնք. . . էջ 202. եւ “Սուրբ Եկեղեցից. . . էջ 202—203)։ Այս երկու հատուածորներուն առաջին կը գտնուի նաև ասորեն (Harvey, II. 458—460)։ Երկրորդ հանուած է Ըսդդէմ Հերձուածորի Ա. գորեն (Harvey, I. 90—92)։

Գ. Ա. Ավագանվիթի միշտորթեամբ Pitra (I. 505—508, Harvey, II. 414—419, Pitra-Martin, IV. 31—33, 302—304) հրատարակած է նաև ճառ մը.՝ “Արբոյն երանուի հետևողի առաքելոցն ասաց իւղ յաղակ որդւոցն Զերեդեայ. “Յայնժամ մըրձեցաւ. . . ճառոս հանուած է մեր Մատենագրանի թ. 2 Հեռագրէն (թղ. 19ա—23ա) ուր սակայն շատ աւելի ընդարձակ է զրեթե երեքստաբիկ հրատարակուածին. Այսպէս վարուած է Pitra անշուշտ նկատելով մասին մնհարացառութիւնը. ճառ անի այս ձեր մէջ, կը գրէ Bardenhewer (Geschichte der altkirchlichen Literatur, I. 510) գոււարա կարելի պիտի բայց իրենուոր վերագրել, Արգեամքի այ, ինչպէս արդէն նկատած է Pitra (I. էջ X—XI), ճառին հեղինակը Կողոցի յամանի իր խօսքը Ծիրանուաց ուրեմն, եթէ աղաւաղուած շուզներ Համարիլ յետնազունէ մը, առ նուազն Դ. գարուն պիտի գնենք ծագումը. եւ ընդհարապէս գրութեան ուն եւ ամէն պարագայք իրենուոր չեւ պատմակիր մեր աշաց։

Մեր Մատենագրանի թ. 47. Կառամատաց Գիրը (թղ. 325ա—թ. 47) ունի հատուած մը “Յերշինուի գորց Հարցումն. Յաղագս մասց, եւ Տիմիթ կարգաց նուազութեան որ Եւագրին Ծիշ (ՏԸ), Քանդի հաւանագոյն է ասել նախահայր պիտուն. . . յ Դժուարին է պարզել Խորագիրի մլուն Յամանայն գէպս “Եւագրին շիշէլ կարգալու է “Եւագր յիշէ. . . Հ. Սարդիսեան, որ Հրատարակած է Հատուածն Եւագրեայ գործոց կից (տպ. Աւենետ. 1907, էջ 385—87) այս տեղ կը կարգայ Վենեսիկեան Զեռ. մէջ “Յերինիս գրոց Հարցումն յաղագս մասցն եւ հինդ կարգացն նուազութեան որ Եւե-

զրին յիշէ. որ գարձեալ լոյս մը չեւ ցալացներ. Հրատարակից Հօր ծանօթութիւնն ստորև բառացին (էջ 385—86) ոչինչ կը պարզէ արիոր մժութեւն. եւ ընդհակառակն շատ շփոթ են այն տեղ յայտնուած մոգերը իրենէուի մասին - սիամլ հակացւելով Հ. Տաշեանի խոցերը (Յուշովի մէջ). Գժարմարար Գրիգոր Արքասու որդին ալ իր կողմանէ “պատճառ. չեւ կցեր։

Հ. Գ. Ֆարանայեան (Մատենագրան 421) բայց վերդիշեալ 9 հատակոտորներէ կը նշանակէ նաև հետեւեալ երեր գրութիւնը. 1. “Երանոսի եպ.ի հետեւողի առաքելոցն (ի Մատենուոր մեխութենէ) ի խորհուրդ տօնի յայտնութեան։

2. Երանոսի յլ. գնացից Առաքելոցն եւ բանից հերեւածողաց (Ձևողայ)։

3. Իրենէուոր յլ. միաւորութեան. Այս երեք գրուածքներէն երկրորդը առաջ ստրակուուի կը նոյնանայ. Ցոյցը առաքելուական քարոզութեան գոււածքի հետ Առաջին եւ երրորդ գրուածներու մասին տեղեկութիւն շունիմ։ Միթիւար Արքիմենիկի իւղ ժամանակագրութեան մէջ թուելով “Պատմագիրքի կպշանէ”, (էջ 37), Յովկապուն յետոյ իրեն պատմանդիր կը դասէ նաև “Երանոս, Եւսերիսոն եւն. Իրենէ ոն կ'ալինարկուի արդեօք հոս. գժուար է Ծշրիւ բան Մ'րաւ, քանի որ շունիմ պատմական գրուածք մը Իրենէուուէ։

Հ. Ա. Ասիսնես



## ՅՈՒՅԱԿ ՀԵՅԵՐԻՆ ԶԵՄԱԳՐԱՑ ՆՈՐ-ԲԱՑԱՋԵՑԻ

Ցուցակ Ձեռագրաց Ա. Աստուածածին մայր եկեղեցոյն:

(Ըստուածիւն-Եթէնա)

### 14.

#### ԱԼԵՏԱՐԱՆ

Ժ. Գար.

Թուկաց 303: - Մեծութիւն 26×18×7 սմ.: - Գրինիթին՝ մարուր. Արկսին՝ իւրաքանչիրը 18×6 սմ.: - Գիր բոլորգր. Թմասց սե, մազմատուկը ու սկզբնապանը կարմիր, տող 20: - Նիմիթ թութը - ԿԱԶԻՐ Կաշվատ փայտ. առաջին կողին վրա բացմաթի իւթենինը. մէջ 3 նաշ. առաջնոր այս արձանագրութեամբ “Նսգիմարի որդի եղոյ համֆիզայ մայս մայնի. երկուոր ունի կանաչ ան մը. շոր ծայրը արձանագրութիւն կայ. բայց վրան բեւնունք զամելով ծածկաւէ. Երորդոց ունի հողոյ կարմիր ան և Այսպէս արձանագրութեան: - ՍԱԳԻՂԱՄԹՈՒՑ ՊԱՀԱՎԱՐԱԿ մէկ թերթ վերէն, միջին մասութեան երկաթագով, կը պատմէ Եւեսիսին եւ Ծվիմեայ վկայան լաւ: - ԴԱ-